

զար ոտք բարձրութեամբ բուռն հով մը
զինքը նորէն դէպ 'ի հիւսիսային արե-
մուտք դարձուց :

Կարելի չէր որ ձոյ լճին կղզիներէն
մէկի մը վրայ արգելական մնար, վասն
դի անտարակոյս միջոց մը կը գտնէր
իր ներկայութիւնը յայտնելու. գուցէ
ցամաք երկիրը տարուած ըլլար : Այս-
պէս տրամախոհեց տոքդորը, երբ Չա-
տին հիւսիսային ափը կրկին անգամ
աշքին առնջել ելաւ :

Խակ մողէ անցընել թէ ձոյ խըզ-
դուած ըլլար, կարելի բան չէր : Իրաւ-
ցընէ զարհուրելի մոտածութիւն մը ան-
ցաւ ֆէրկըսընի ու Քէննըտիի մարէն .
Կոկորդիլոսք անհամար բազմութեամբ
կը գտնուին այն ափունքները : Սակայն
ոչ մէկը և ոչ միւսը սիրտ ըրին այնպիսի
երկիւղ մը մոքերնուն մէջ կերպացնե-
լու : Բայց և այնպէս ատեն մը անանկ
յայտնի կերպով մոքերնուն եկաւ, որ
տոքդորն առանց ուրիշ յառաջարանի
ըսաւ :

— Կոկորդիլոսք միայն կղզեաց կամ
լճին ափունքերը կը գտնուին . ձոյ իր
ճարպկութեամբը զիտէ ինքզինքն ա-
նոնցմէ ճողովրել . միւս կողմանէ ալ
այնչափ վտանգաւոր չեն . Սփրիկեցիք
խակ առանց յարձակմունքերէն վախ-
նալու, անվնաս ջրին մէջ կը լուացուին :

Քէննըտի պատասխան չտուաւ . լա-
ւագոյն կը սեպէր լուել քան թէ վիճել
այդ ահաւոր կարելիութեամբը վրայ :

Իրիկուան ժամը հինգին տոքդորը
Լարի քաղաքը տեսաւ : Բնակիչք կ'աշ-
խատէին բամբակը խրճիթներու առջե
ժողովելու, որ մաքուր և խնամքով պա-
հուած շրջափակներերու մէջ հիւսած
եղէգներով շինուած էին :

Այն յիսունի չափ խրճիթներու ժո-
ղովը, ցած լերանց մէջ տեղ եղող ձորի
մը թեթև մը փոսացեալ գետնի վրայ
շինուած էին : Հովին բռնութիւնը զտոք-
դորը պէտք չեղածին չափ առաջ կը
քշէր . սակայն երկրորդ անգամ մըն ալ
փոխուելով զինքը ճշղիւ այն տեղը բե-
րաւ՝ ուսկից ճամբայ ելած էր, այս-
ինքն այն տեսակ մը ցամաքակղզի՝ ուր

առջի զիշերն անցուցեր էր : Խարիսխը
փոխանակ ծառին ճիւղերուն հանդի-
պելու, ճահճին տիղմին հետ խառնուած
սաստիկ ամուր եղէգանց արձակներու
վրայ կուռեցաւ :

Տոքդորը շատ դժուարութիւն քաշեց
օդապարիկը զուսպ բռնելու . բայց վեր-
ջապէս հովը զիշերուան յառաջելովը
ինջաւ . և երկու բարեկամք, զրեթէ յու-
սահատ, միատեղ հսկեցին :

Իր շարունակուի:

ՀԱՅԻ ՊԱՏՍՈՒՄ ՄՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՄԱՍՆ Ա.Ռ.Ս.Զ.Ի.Ն

ՄԱՐԴ

ՆԱՄԱԿ ԵՐԵՍՆԵՐՈՐԴ ԵՐԵՌՈՐԴ

(Տես Երես 234.)

Թռչունք :

Դիպեր է քեզի, սիրելի օրիորդիկ, տես-
նելով թէ ինչպէս թռչունք ապատաբար
և շիտակ իրենց նպատակին օդու մէջ կը
նետուին, առանց փոյթ տանելու պատ-
նիշաց, փոսերու, զետերու, լերանց որ
իւրաքանչիւր քայլի արգելք են մարդուս
իր ճամբուն մէջ, եղած է կ'ըսեմ, որ
անոնց թեկերն ունենալու փափազիս և
անոնց հետ թռչուլ երազես : Եթէ երա-
զեր ես ատիկայ, պէտքը չես քաշուիլ
զուրցելու . այդ երազը աշխարհիս հնու-
թիւնն ունի . « Ո՞տայր ինչձ թես աղաւ-
նոյ », կը կանչէր Մարգարէն, զրեթէ ե-
րեք հազար տարի յառաջ . և այն ծիծ-
ուան ու բանտարգելոյն խօսակցութիւն
զոր այնչափ անգամ երգեր են քերթողք .
աշխարհիս բանտերուն վանդակապա-
տից մէջէն իր արձակ կրկնաբանութիւ-
ները ունեցեր է միշտ, բանտից հնա-
րուելէն 'ի վեր :

Բասես պիտի թէ աղէկ բան չեն ըներ, սակայն պէտք է որ քեզ այդ պատրանաց երազէն զգաստացնեմ, մնալով որ նաև այք ուրիշ շատ պատրանկներէ ալ զքեզ զգաստացնեն: Աղաւնոյ ու ծիծուան թերեն ալ ունենայինք, դարձեալ բանի մը չէին օգտեր մեզի, ինչպէս և ոչ ալ միջին դարու ահեղ սուրերն՝ որ մեր այսօրուան աղնուականաց ձեռքը տրուէին: Ատոնք գործածելու 'ի դէպ շինուած չենք:

Տեսանք մէկաեղ թէ որչափ դնդերաց ճգունք պէտք են վազելու համար, ինչ բուռն հոսանք արեան, և ինչպիսի տագնապողական շտապի շարժում թոքոց: Թոչելուն ճիգը ասկէ ալ աւելի բռնութիւնք կը պահանջէ, վասն զի գետինը գոնէ զմեզ բնականապէս կը վերցնէ, այլ օղը զթոչունը չիվերցներ բայց եթէ այսու պայմանաւ որ անխոնչելի թեռվ մը ուժով և անդադար աանուի: Եթէ մենք մեր մարմնոյն այս շէնքովը բռնադատուած ըլլայինք այդ արուեստն ընելու, յիրաւի որ չնչասպառ կ'ըլլայինք, և անշուշտ սիրտը գթութիւն կը պաղատէր, իսկ առագաստը զայրացմամբ կը բորբոքէր. և մտածէ քիչ մը թէ ինչպիսի վտանգաւոր դիրքի մէջ գտնուելու էր հինգ վայրկեան ետքը, այն եղկելի չուառն որ ծիծուան թեռվ ինքզինքը օդու մէջ նետէր, երբ յանկարծ իր ծառաներն, գետնէն հինգ հարիւր սոք բարձրութեամբ զլանային իրեն ինչեցէ ծառայութիւն ընելու:

Թոչունը այդ ներքին ապստամբութիւներէն երկիւղ չունի: Նախ որ առագաստ չունի, և ահա դարձեալ բարեկամ մը՝ որուն մնաս բարով ըսելու ենք. ալ զինքը մէկ մըն ալ չգտնենք պիտի: Մեր հիմակուան ըրած ճամբան, սիրելի դու, քիչ մը կենաց ուղեսորութեանը կը նմանի: Մարդ բաեկամներով ճամբայ կ'ելլէ, և ով որ մինչև ճայրը կը հասնի, շատ անգամ հասնելով ինքզինքը մինակ կը գտնէ: Այս բանս հանդիպի պիտի նաև մարսողական խողովակին, որ հետզետէ քանի որ մեր ըննութեցը մէջ առաջ երթանք՝ տեսնենք պիտի ինչպէս

մէկիկ մէկիկ իր բոլոր երկրորդական մասերը կը կորսնցնէ: Առժամն ահա ըսեմ քեզի էական ու հիմնական տարբերութիւն մը մեքենային ներսի դին: Մարմինը փոխանակ երկու բաժանմունք ունելու ալմէկ մը միայն է. և թոքը բոլոր տեղւոյն տէր ըլլալով, աղատաբար մինչև անոր խորերը կը տարածուին: Սեղանի վրայ որ հաւ մը կարելու ըլլան՝ անոր սակրուույն բոլոր երկայնքը նայէ, կողերուն խորշին մէջ զետեղած երկայն սեռակ ու սպնդային երիզ մը կը տեսնես. թոքերն են: Ատկէ կը գուշակես որ թոչունը չնչարգել ըլլալու վտանգի մէջ չէ. մեր փըքին փափուկ տախտակը թոչունը ամենսէին չունի: Անոր թոքերը կողերուն երթնեկ շարժմամբն է որ կը շարժին, զորոնք թերերն զարնուելով առանց աշխատութեան կը շարժեն: Ատկէ կը հետեւի որ նոյն խակ թոչելուն երագութիւնն է որ օդուն մուտքը կը կանոնաւորէ, որմէն նաև ուժին գործածութենք չափը կամ կրակին գործունէութիւնը. Եթէ լաւագոյն կը համարիս, որովհետև գնդերաց գործունէութիւնը, ինչպէս տեսանք, թթուածրնին քանակութենէն կը կախուի որ հոն թափանցելով նիրքին կը ակը կը մնուցանէ:

Այս բաւական չէ: Այդ երկայնաձիդ թոքերն գեռ ևս բաւական չէին չնորհելու արեան բոլոր այն թթուածինը որ թոչելու վերջի աստիճանի ճիգը կը պահանջէ: Այսպէս գոյացութիւնին բոլոր ծակ ծակ են, և այս ծակերէն խողովակներ ելլելով օդը բոլոր մարմնոյն մէջ կը տանին: Գիտես թէ շոայներուն համար կ'ըսեն թէ մոմը երկու ծայրերէն ալ կ'այրեն: Նոյն բանն է նաև թոչունին նկատմամբ: Այն խարազանի հարուածն որ 'ի մեզ արիւնը մեր թոքոց մէջ կ'ընդունի որով և լի եռանդեամբ չնշերակաց մէջ կ'ուղարկուի, թոչնոյն վրայ չնշերակաց միւս ծայրը կ'ընդունի: Մազատեսակը, այն նուրբ աննօթներն որ չնշերակաց վերջատի ծայրերն են, ամեն կողմէն օդոյ պղտի ընդունարատնաց մէջ կ'ընկղմին, որ բուն թոք կրնան ը-

սուիլ, որոնց մէջէն արիւնը իր թխուածընի պաշարը կը ժողովէ, և իր այն ինչ մարած կրակը նորէն կը վառէ, անանկ որ նորէն դէպ ՚ի սիրտ դառնալով, դնդերաց մէջ դարձեալ հրդեհը կը տանի, ու երկրորդ անգամ մըն ալ զանոնք շարժելու կը բռնադատէ:

Այդ կիզիչ շռայլութեան բնական հետեանք է որ, համեմատութիւնը հաշուի առնելով, թռչունին շատ աւելի թխուածին պէտք է քան թէ մեզի, և թէ ամեն կենդանեաց միջէն ինքն է որ աւելի շուտ կը թռւնաւորի իր բուն ածխացին թթուէն, երբ իր շրջասփիւռ օղը չնորոգուի: Ուստի նայէ չըլլայ թէ երբեք թռչուն մը դաւաթի մը տակ գնես, ինչպէս երբեմն ըրեր է ինծի ծանօթ պղտի աղջիկ մը, ուղելով մօտանց դիտել իր սիրելի բարեկամը: Մէկ ակնթարթի մէջ իր բանտին բոլոր թթուածինը կը սպառէ: ու կը տեսնես որ շուտ մը մէկ կողմին վրայ կործանելով կ'անշնչանայ:

Ասոր փոխանակ, այդ թռչող մեքենայից ջերմութիր, որ այնչափ թթուածին կը սպառեն, մերինէն շատ աւելի բարձր է. 41, 42 և մինչև 44 աստիճան կ'ելլէ, որ է ըսել մերինէն 7 աստիճան աւելի: Եթէ երբեք ձեռքիդ մէջ բռնած ես պղտի թռչուն մը, կրնաս դիտած ըլլալ անոր ձեռքիդ հաղորդած ջերմութիւնը: Եւ այդ յայտնի ու պարզ բան է, որովհետև յինքն կրկին կրակ վառած կայ՝ որով կարող կ'ըլլայ համապատասխանելայն արտաքոյ կարգի ուժին գործածութեանը, որ թռչելով հարկ է ՚ի կիր առնու: Անոր համար դիտէ այդ խեղճ փոքր էակը, երբ վանդակի մը մէջ կը բանտես, ինչպէս վեր վար կ'ելլէ, ու կ'իշնայ, ինչպէս մէկ ձողէ միւս ձող կը ցատքէ, յանկարծական ու երագ շարժամամբ մը, նման ընդարձակող դսպանակի մը շարժման: Արտաքսապէս բան չերենար որ իրը պատճառ համարի նոյն յարատև շարժմանը. և սակայն այդ շարժումը պատճառ մ'ունի որ շատ ծանրակշիռ է. վանդակի մէջ դրուելով վը իր կրակը ծանրացած չէ. իր զնդերներն կրկին անգամ թթուածնեալ ա.

րիւնով մը սաստիկ հարուածուելով, զինքը հազար ու մէկ սատոստմանց կը բռնադատեն, որոնցմով կրցածին պէս կը սպառէ այն ուժին աւելին զոր գործածելու ուրիշ միջոց չիգտներ: Փոքր տղայք որ մեր տանց ճռուողող թռչուններն են, և արիւննին իսկ քան զմերը շատ աւելի բուռն հարուածող է, շատ անգամ ասկէ տարբեր բան չեն ըներ այն մեծ վանդակներուն մէջ՝ որ դպրոց կը կոչուին, որով և վարժապետք գուցէ քիչ մը նուազ յանդիմանութիւն կուտային անոնց եթէ ամեն բանի վրայ մտածէին: Ասով ըսել չեմ ուզեր թէ աղէկ բան չէ այդ շար կամակորները կանուխէկ կրթելու որ ավատ ճնճղուկներուն ման ինքզինքնին բոլորովին արեան անբան գրգռմանց ձեռքը չթռչուն. հապա հարկ է անոնց հետ ալ ներողամիտ ըլլալ, և ըստ առթից վանդակը քիչ մը բանալ: Ասիկայ քեզի համար չէ որ կը զուրցեմ, օրիորդ, ու ալ պղտի տղայ մը չես. բայց կրնայ ըլլալ որ երբեմն քեզի այպիսիներ յանձնեմ՝ որ վրանին զգուշանաս: Հաւտա ինծի թէ պահանջելու չես որ շատ խելօք ըլլան, այլ թող տուր անոնց որ մերթ ընդմերթ ձողէ ձող փոխադրուին: Աստուծոյ դրած օրէնք մըն է՝ որ պղտի տղայք ու մանր թռչունք շատ երկայն ատեն մի և նոյն տեղ դադարեալ չմնան:

Սրեան շրջանին մեքենականութիւնը մի և նոյն է անոնց վրայ ալ ինչ որ ՚ի մեզ, և ամեննին կարևոր տարբերութիւն չիներկայցներ: Միայն սրտին ձախակողմեան փորոքը վերջի աստիճանի թանձր կողմունքներ ունի, որոնց միջոցաւ կարող կ'ըլլայ արիւնը աւելի ուժով ու երագութեամբ անդամոց մէջ նետելու. նոյն իսկ արիւնն ալ, թէպէտ և կաթնատուաց արեանը նման մի և նոյն գոյացութիւններով կը բաղկանայ, բայց գնտկաց նկատմամբ անկէ կը տարբերի: Նախ վասն զի աւելի առատ են, երկրորդ աւելի մեծ, և հուսկ ուրեմն վասն զի փոխանակ պնակի մը պէս բոլըշի ըլլալու, ձուաձև կ'երկըննան և զրեթէ այն տեսակ երկայն պնակներու

ձեր կ'առնուն՝ որոնցմով սեղանի վրայ ձուկը կը հրամանեն։ Չեմ ուզեր փորձ փորձել քեզի անոնց մեծութեան ու ձեին պատճառը տալու։ Այդ բանը մեզի անծանօթ է, և այն գալսնիքին մէջ կը կորսուի՝ ընդ որով ծածկուած են բոլոր արեան բովանդակած մանրացուցի գոյացութիւնները։ Սակայն հետաքրքրական բան մը չէ այդ արեան գնակաց ձեր որ շարունակ միակերպ է մի և նոյն դասու բոլոր կենդանեաց վրան։ Առհասարակ թունոցը ձուածեն, բոլոր կամնատուացը ընդհակառակն կլորածե են։ Այլ չէ բոլորի վրայ ըսելով կը խաբուիմ։ Ինչպէս թէ բնութիւնը ուզած ըլլար մեզմէ լաւագոյն կերպով ծածկել իր առեղծուածին իմաստը, ուզեր է բացառութիւն մը ընել։ Մոռցեր էի քեզի ըսելու թէ ուզտերու ու լամաներուն արեան գնատիկները, հաւին ու ափինուին գնատկաց նման՝ երկայնածե պնակներու ձեն ունին, և ասոր պատճառը եթէ կարող ես դտիր։ Սակայն թուոյն պատճառն ամենապարզ է։ Որովհետեւ արեան գործունեութեն եռանդը գնատիկներէն կախումն ունի, հարկ էր նաև որ ամենէն եռանդուն արիւնը՝ գնատիկներով ալ քան զամենը ճոխ ըլլար։ Ռւստի, սիրելի, միայն տեսնելով թէ ինչպէս դու պարտէզ կը վազես ու կը ցատքես կրնամ լսել, առանց հաշիւ ընելու որ քու արեան կաթիլի մը մէջ քանի մը հազար աւելի գնատիկ կայ քան թէ իմ նոյնչափ արեանս մէջ։

Անցնինք հիմա մարսողութեն ուսկից պէտք էր սկսէինք կանոնին նայելով. այլ ես լաւագոյն համարեցայ նախ քեզի ցուցընել թէ ինչ է որ ամեն բանէ աւելի մասնաւոր յատկութիւն մը կու տայ թունոց մեքենային։

« Երբ հաւերն ակռայ հանեն » կ'ըսէ չարամիտ առած մը։ Թուչունք ակռայ չունին, որով առար կողմանէ մէջերնին զանազանութիւն մը չկայ։ Ամենքը, առջինէն ցյետինը, ուտելու համար միակերպ մի և նոյն գործին ունին, որ է

կտուցը, որ և միշտ մի և նոյն տարելքներով կը բաղկանայ. երկու ծամելիքներէ, որ սրածայր կ'երկըննան և եղջերային պատեանով մը պատած են, անոր համար ալեղելքնին հատու է։ Սակայն եթէ թունուներն առանձին առանձին աչք անցունէինք, ինչպէս ըրինք կամնատուները, կը տեսնէիր անշուշտ որ այնչափ աւելի տարբերութիւններ կան դիտելու միայն այդ մէկ հատիկ գործիքին վրայ. որչափ չեն ներկայացուներ մեզի մեր երեսունուերկու ակռաները։ Ամենը կը տուցք ունին, այլիւրագանչիւրին կտուցքը իր տեսակ մննդեանը պահանջին համեմատ շինուած է։ Արծւոյն կտուցքը իր կենդանի որսեր կը կարատէ, սրածայր է, կոր և սղողպատի պէս կարծր. բաղինը, որ ճախիններուն չուր կը լափէ, որ անոր մէջէն որդեր և կիսով չափ փատած նիւթեր ժողովէ, կակուլ է և թիակի մը պէս տափակ։ Ծառկոտիկին կտուցք, որ ծառի բունը ծակելու որոշեալ է, բրչի մը ձեն ունի. ծանճորսակաց կտուցք, որ ծաղկանց բաժակին մէջէն հիւթ ծծեն պիտի, ասղան մը պէս նուրբ է։ Ծիծառը ճան ճերով կը մնանի զորոնք թուշելով կ'ըստանէ. տկար կտուց մ'ունի որ պղափուան մը պէս կը բացուի։ Արագիլ ճահիճներուն մէջէն սողունները կ'երթայ կը կըտցէ. իր կտուցքն ալ շնառէ, սրածայր, դանակի պէս հատու, ու երկայն ազցանի մը կը նմանի։ Ճնճղուկը գլխաւորապէս գժուարաւ կոտրաւելու հատիկներով կը մնանի. իր կտուցքն ալ կարճ ու հասաւ է, ամփոփի, ու վրային կորացած, որով և աւելի դիմացկուն կ'ըլլայ։ Ա՛լ խօսքս չէի ընցներ եթէ ու գենայի թունոց կտուցքին հազարումէկ կերպ տարբերութիւնները թուել։ Իւրագանչիւր կերպ կտուցքին մէկ տեսակ մնունդ ալ կը համապատասխանէ, որ բով և այն կենդանւոյն մարմինը որ նոյն կտուցք կը կրէ մասնաւոր յատուկ կազմութիւն մը կ'առնու, որ հեշտ է որոշել։ Բնապատմի մը ձեռքը թունոց մը միայն կտուցքը տուր. կը տեսնես որ սխալելէն աներկիւղ, կտուցքը միայն

օրինակ առնելով՝ կենդանւոյն պատ-
մութեանը կէսը կը յօրինէ :

Սակայն խարուելու չէ այդ սիրուն
կտուցքին բուն արժէքին վրայ : Որշափ և
իր պաշտօնը լաւագոյն կերպով կատա-
րելու համար զանազան կերպերով փո-
փոխութիւններ կրէ՝ միշտ ծավաման ծա-
ռայելու ըստ բաւականի անպատշաճ
գործի է . զի լաւագոյն ըսելու համար ,
կը կոտրէ , կը կտրէ ու կը պատուէ յի-
շափ , այլ ամենեին չիծամեր : Անոր հա-
մար ալ թուշունին պատառը շատ հեռի
է այն պատրաստութեան կատարելու-
թիւնը կրելու՝ ինչ որ մերինը կը կրէ :
Անմիջապէս որ բերանը կը մտնէ կը
կլլուփ , որով և լորձնային զեղծերն որ
դեռ ևս լեզուին տակը կը դտնուին ,
միայն սովորութեան համար հոն կը
դտնուին : Անոնց տուած քիչ լորձը ,
թանձր ու կպչուն է , և ամենեին նմա-
նութիւն չունի այն լորձին հետ՝ դոր լե-
զուն ջրային խիւսը շինելու համար՝
բերնին ամեն անկիւնները պտըտելով
կը ժողովէ : Հարկ է նաև ըսել թէ թորշ-
նոյ լեզուն մեծ խոշընդուան է այդ գոր-
ծին : Հաւու մը կտուցը բանալ տուր .
կը տեսնես ինչպէս վատթարացեալ գըու-
նապան մ'ունի : Տեսակ մը չոր ու կարծր
թել է . ծայրը ցցուած փուշեր ունենա-
լով , և որշափ անյարմար է ճաշակառու-
թեան նոյնչափ անկարող է բերնին մէջ
աւել զարնելու : Անոր համար ալ հաւը
ժամանակ չիկորսնցներ իրեն ձգուած
կերակրին համն առնելու : կը կտցէ , կը
կլէ , և ետեէ ետե նոյն գործը կը շա-
րունակէ , առանց ուրիշ հաճոյքի մը
երեսոյթ տալու՝ բայց եթէ իր շատակե-
րութեան յագեցուամը : Գիշատիչ թըու-
չունք յիրաւի աւելի պատշաճ լեզու
մը ունին որ ինչուան որոշեալ կէտ մը
ճաշակ առնելու կարող է . թութակն
իսկ , որ ճաշակառու մէկ մըն է և փիլիսո-
փայաբար կտցածը կը ծամէ , պղտի գե-
ղեցիկ լեզու մը ունի , թանձր ու մսոտ
ճշմարիտ գռնապան մը՝ որով կրնայ ըստ
արժանւոյն իր կերածը յարգելու : Ա-
կայն մէկ քանի թուշունք որ միջատնե-
րով կը սնանին , քան զհաւն իսկ աւելի

չոր ու կարծր լեզու ունին : Մասնաւո-
րապէս ծառկոտկինը այս սեռի թոշը-
նոց լեզուին օրինակ է , և քան զմիւս-
ներունը աւելի կ'ամէ վրան խօսք ընել :
Երկայն գնդասեղ մը երևակայէ որ երկը-
թէ ծայրով մը և կարծի ճանկերով վեր-
ջանայ : Ճարտար մեքենականութեան
մը միջոցաւ թոշունը իր այս լեզուն
փայլակի երագութեամբ կրնայ իր կը-
տուցէն շատ հեռու , միջատներու վրայ
արձեկել , զորոնք որսալով կ'ապրի : Ծայ-
րով զանոնք կը խոցէ և ճանկերովը ի-
րեն կը քաշէ , առանց կտուցքին կարօ-
տութիւն մ'ունենալու : Քեզի ըսի վերն
որ այս կտուցը ծառոց բունը կը ծակէ ,
սակայն մեծ որսորդութեց հարիչ մար-
դոց պէս կը գործէ , որոնք թուփերը կը
զարնեն որսականը գուրս հանելու հա-
մար : Կտուցը զմիջատները կը ցրուէ .
անոնց ապաստանարանը կործանելով .
սակայն բուն որսորդը լեզուն է : Այս-
պէս ուրիշն այս դռնապանին ունայն են
անուշահամբաներն : Վասն զի ինչ համ
կրնայ ըմբռնել կարթ մը :

Կը շարունակուի :

—————

ՀԵՏԱՔՐԻՑԱԿԱՆՔ

—————

Պէտիարուրիւնը , որ է անկարգ
կեանքը կամ գողութեան ու սպանու-
թեան միտումը , նոյն իսկ մեր օրերով
ծաղկած վիճակի մէջ է 'ի Մաճառլս-
տան : Իրաւ է որ հետզհետէ կը նուա-
զի . բայց դժուարաւ յնջուի պիտի , ո-
րովհետեւ մաճառ գեղջկաց մէջ արմա-
տացած սովորութիւն մը եղած է , աղ-
քատ եղեր են կամ հարուստ : Իան ըն-
շաւէտ կալուածատեարք որ ցորեկը ի-
րենց ընչից հոգոցը կը զբաղին , և ապա
երբ գիշերը կը հասնի , ծի կը հեծնան ,
կամթէ ընկերութեամբ կառք կը մըտ-
նեն , և հրացաննին ուսերնին անցուցած
արշաւելու կ'երթան , կամ թէ ըսենք
յափշտակութիւն մը ընելու կը զիմեն :